

(edd. H. Gelzer, H. Hilgenfeld, O. Cuntz., Leipzig 1897. 14. Geographische Bemerkungen zum Verzeichnis der Väter von Nicaea. Beiträge zur alten Geschichte und Geographie. Berlin 1898. 15. Die Genesis der byzantinischen Themenverfassung. Abhandlungen der phil.-his. Klasse der Sächs. Ges. der Wiss. XVIII. 1899. Գործ թարգմանութիւնն ըրած է Հ. Գարեգին Գալանփիլեան. Ակադեմիական պատմական աշխատավայրում ղողովաճառ կազմակերպութիւնը. Վիեննա 1903, Ազգային Մատենադարան ԽԴ. 16. Geistliches und Weltliches aus dem türkisch-griechischen Orient. Leipzig 1900. 17. Das Verhältnis von Staat und Kirche in Byzanz. Hist. Zeits. LXXXVI. 1901. 18. Eznik und die Entwicklung des persischen Religionssystems. Zs. f. armenische Philologie I. 1902. 19. Geographische und onomatologische Bemerkungen zu der Liste der Väter des Konzils von 381. Byz. Zeits. XII. 1903. 20. Pergamon unter Byzantinern und Osmanen. Anhang zu den Abhandlungen der Preuss. Akademie der Wissenschaften 1903.

## ԱՐԴԻՍ ԱՐՔԵՊ. ԱԾԽԵՑԵԱՆ ԵՐԻ ԼԵՏԵՐԻ ԲՐ

Առ Յան Արքուն Խօս յիշուն  
Ցուցի ցըրտան. ոչու պարու նորոց,  
Զանցան ուստի ու կայականուց  
Առ բարձր գործութեան ու ուստինաւուց:

<sup>1</sup> Ապաբէն Սարգիս հերքեալ փառա պատմի, 1744  
Դիմիրեալ իւրիզ մատան չնորչիս երիստակիր,  
Հեռացեալ իսպան յիրաց մայորիր  
Վարեր ի Ազնեւէ կեան անդրբանիր:

<sup>2</sup> Ուր նա գրտաներ զամնա ի Հայոց  
Ըստ որ կենացեալ ոչ հաներ յայուց,  
Զի զայնը իսազար նըրաներ ի ծոց  
Եկեղեցւոյ մօր ուղղափառ որդւոց:

<sup>3</sup> Սահայն սիրա նորա յաւետ զաւօքմանայր,  
Երբ հրթայր ի վան հունել Սաւր Ղազար,  
Զոր գեա որնաներ զերթ քաջ որդուհայր  
Յոդինմաստ և արդզ սարբին Սըրիթար:

<sup>4</sup> Որոց կենացեալ անկեղծ սերա սիրով  
Այց առնել միմանց ըզմային փառթավ,  
Որով սիրովիր Սարգիս հրանուեալ  
Զատարաւթենէն ոչ ուղարւնչելով:

<sup>5</sup> Նոյն վանաց ողջոյն միաբանը կարդաւ  
Զօնին նըմա շատ ուր յայք անուս,  
Զարոց գոհ լինէր գովութեամիր բազմաւ  
Յամնայն աւուր ցորն յորում հանդեաւ:

<sup>6</sup> Անդ եւ Յօհաննէս սեպուհ պատաւական,  
Քաջահամաւ բեր արնեկին Սեղոսսեան,  
Պատուէր բզնա միշտ սիրով յարդական  
Գործով եւ բանի մըիիթարական:

<sup>7</sup> Ապայ նա անոփ յաւի անկանէր  
Գրնալ ի Հառոմ որգէս եւ ուխան էր,  
Աւը հասեալ ողջամբ յայժ պատուեալ լինէր 1745  
Յիւրացանցիւրոյ Ազգին որ անդ էր:

<sup>8</sup> Յայնժամ կայր յաթու Արքոյն Պետրոսի,  
Բնենքիկառ Պատ' որ վերածայնի  
Չորեքտասաներորդ եւ Լամակերդինի,  
Ամէր քաջ և իմաստուն եւ յայժ անուանի:

<sup>9</sup> Զոր ի յայդորել Սարգիս վաղվաղէր,  
Շանշաշեալ ըզնա եայրագոյն եւ ծեր  
Քահանայապետ և ընկ հանրական տէր  
Ողջ եկեղեցւոյ որ է սուրբ մայր մեր:

<sup>10</sup> Ըստ որում իսօսեալ թարգմանչել լիզուաւ  
Զեր հանձար նըմա յայտնի ոչ անկաւ,  
Յորմէ ընկանչոյր տակաւ առ տակաւ  
Պատուասիրութիւն, շուք շնօրհին մեծաւ:

<sup>11</sup> Յետ ամոց անդէն կարգել գեպ լինէր 1746  
Ի գասո որոց ըզմինդ խաշանէր,  
Որբ նանշեալ էին որբաբար ի տէր,  
Որոց հրաշք և անուն յաշխարհ սիրեալ էր:

<sup>12</sup> Աւ այս արժան էր եպիսկոպոսաց,  
Ըստ եկեղեցւոյ ժիր գտատուորաց,  
Յետ զընման վարոց նոյն երաներեաց  
Տալ յատուկ դուզ ըզմինակ իւրեանց:

<sup>13</sup> Յոյր սակա իրը ժողով լինէր գումարեալ  
Ցեպիսկոպոսաց անդանօր երեալ  
Յօր հրաւիրանաւ Սարգիս իսկ հազենալ  
Ամեակաւ իւրով այնմ լինէր հանեալ:

- 14 Ի ոռւրբ Մարիսմ որ Եգիպտացաւոց  
Չեռնադիր ապա զամանս ի Հայոց:  
Որք ուսեալ էին դիտաթիւն դրոց  
Դիրքականասոյ անուսանեալ գպրոց:
- 15 Յորոց եւ մինն էր Յօհանն Դատապանեան,  
Որ լեալ Մէրտինու իմ Մէջադիտաց  
Աքրեպակիկոցու ժիր ուղարքաւաց  
Ննջեաց ի Հռոմ յետ ժամանակաց:
- 16 Այլ յետ ամաց ինչ անես նա անդրէն  
Դառնայր ուղագիր ի վնէտիկյ չեն,  
Զի որոշեալն էր բանիկլ անդէն  
Գրեամքը պարապիլ կեալ առանձնօրէն: 1747
- 17 Եւ քանի Սարգիս միշտ եւ հանապաղ  
Շառայել Ազգին չըր բնաւ նիսաց,  
Վասն այն որոնէր անդ իսկ ըղարքաղ  
Օդակել այնմ յիր ինչ թէ եւ յոյշ նուազ:
- 18 Ա.Ա. նախ հաստել անդ գործ ինչ խնայոր,  
Յոր դաշնարհական հայ մանկաց գումար  
Ցողարքատ հաւատ ի բարս վարս ճարտար  
Յաղատ արսեաւտ ինչ մարզիլ ըղձանայր:
- 19 Որոց յեղեկն անդ վարժութ եւ զիմոսոս,  
Յաշխարհ հայրենի դարձեալ դէս զդասոս  
Յօգեսցին Ազգին յայլ ոսո զերթ պատուասոս  
Յառնել լու պառակ եղիցին պարասոս:
- 20 Քանդի խորհէր նա՝ թէ այր աշխարհիկ  
Կրթեալ ի հաւատ ուսեալ սակաւիկ,  
Մուծեալ յաղայինն յաշխարհ ինք բնիկ  
Զիւրայնոց ըզկամ շահէր գիր, լրիկ:
- 21 Սոյնպիսից ասէր կարօգ ինելով,  
Զէլ եւ մաւոս առնել յիւրցին գործով,  
Հածեին յաւետ զայն բանիւ սիրով  
Քան զառաքեալ մեր որբ կան ընդ երտով:
- 22 Զի Նօման է, կրինէր, ուսեալ այր՝ կայծի,  
Եւ խումբն անուսից՝ կուտեց անուսիի,  
Արդ երբ կայծն յածունին դէտն յանդէտոս մուծցի  
Մին հրավառի միւսն հրահանդի:
- 23 Բայց այս կամբ նորս ոչ յանդէին,  
Զի յայն գործ ինչք իւր ասւական չեին,  
Եւ որք յայն օդնել խոստացեալ էին,  
Ուխտազանց եղեալ փոյթ տեղի տային:
- 24 Իսկ որովհեաւ չըր նըման հընար  
Դանդաղ կեանս վարդալ ինորդալ իրը ախմար,  
Չեռն արկ տալ կերտել տպարան եւ օտառ,  
Առ տպել գրեանս ի մեր իսկ բարբառ:
- 25 Ունէր նա առ իւր մատեանս ձեռածիր,  
Զոր շրեալ էին յայլոց ի մեր գիր,  
Անյանց թարգմանք ունի անյարիր,  
Որոց ընթերցուն եր գիտոց ձանձիր:
- 26 Զօրո ի օրբագրել ըստ ունի մերոյս  
Հարկիր նա գիտել իրը անտարակոյս  
Եւ զիտալշական եւ լատին լեզուս  
Թէեւ վարժիլ յայն հաստին էր անյոյս:
- 27 Այլ որպէս եւ է ի կարճառօտի  
Զայնս ուսեալ փոքր ինչ ըստ իւրում կարի  
Տենամելու եղեալ սրբագրել ձկոտի  
Զօր իւր լեալ մատեանս թարգմանեալ յոռի:
- 28 Այն է ներածութ առ շնրմեռանգ կեան  
Սուրբ Ֆրանչիսկոսի քաջին Սալէզիան,  
Եւ ճշմարտութիւնն յալիտնական,  
Եւ երկու քարոզք ուսոր խալէլութեան:
- 29 Ընդ որս էր եւ մեծ գիրքն Օրինակաց,  
Եւ նմանութեանց եւ կամ կենանեաց,  
Զօրոց ապման ծախս տալ նըման ուխտեաց  
Ասհակն ահագին այլ յետոյ ժխտեաց:
- 30 Եւս զզպատճեթիւն զոր զարգարեալ էր  
Խորենեան քերթող Մովկւս ուսոր հայր մեր,  
Վրիփակն զրցոց խուն ինչ սրբագրէր,  
Աշխարհացուցիւն որ իսկ նորին էր:
- 31 Սըրանի ուղեկը իսկ ըստ մատաց բանին,  
Ճիկի վլիպին վարուց Սուկերեանին,  
Որ ի յայն լեզու ի ձայն մեր լեզուին  
Շըշեալ էր յաւուրս Աբիայսարիին:
- 32 Նաեւ մեծ եւ փոքր գիրք է ֆիմերաէ  
Յորս յաւել եւ եւս զայլ բանս յինքնենէ,  
Բարգէր հաշարեազ որ հարիւառ է  
Ի զնին անձին որ գեռ մանուկ է:
- 33 Բովանդակ սորին եղեն ապագրեալ,  
Պատկերօք տառիւք վրուն յօրինեալ,  
Նախարանիւք իսկ պըճնեալ նոխացեալ,  
Զօրոս իւր հանճորով էր նա շարագրեալ:
- 34 Դարձեալ գրեցի ինչ բարեկապահակն  
Կոշեալ կրթութիւն ապաշխարութեանն,  
Ի յիտալացոց ի բարբառ հայկեան  
Թարգմանեալ պակը նա միանց ամայն:
- 35 Բաց ի ացցանէ զայլ պէսպէս տետրակ  
Եւ գիրք ինչ որպէս առնէ ոք կրտակ,  
Տպէկը ի շահիլ միայն զիւր վաստակ  
Առանց իւր անուան զի չէր ինչ պիտակ:
- 36 Յայս գործ մեծածախ եւ տարժանական  
Չունենով զայլ ոք ինքեան օքնական,  
Տըքնեալ ի գիշեր քրանէր ի տունջեան  
Ալաստակը անձին արդեամբ սեպհական:
- 37 Արգ այսուիկի փոխեալ զինչ իւր իրը համայն  
Ի մատեանս ի գիրս եւ ի տպարան,  
Ցէնչից իսկ մասն ինչ Հայք ումանք կերան,  
Քըսակը իւր ապա ողջ գատարկացան:

38 Յոյր սակա ի տրպել եւ եւս դադարէր,  
Յայնօր տպաքեալ յարեւելս յղէր,  
Ուր թէպէտ վաճառն այնց սկսեալ էր,  
Այլ փոյթ դոզ՞ն յարծաթ փոխել հնար չէր:

39 Պաշարեալ ուրեմն արծաթոյ սովու  
Զօշ ոչ տեսեալ անդ իւրեան ձեռնուու,  
Տագնապէր խոկմամբ յամենայի ժամու  
Աւ գտեալ ըզդեղ սրտին մեծ ցաւու:

40 Խակ ի տառապելն անձկութեամբ այսուի  
Յաւարու մասման որ չէր սկսարի  
Որոյէր թողուլ խոպան զջւնէստիկ,  
Չոգալ դասեել զօհայրենեան բնիկ:

41 Բայց եւ նա անդրէն ի Հասմ քաղաք  
Զօր առ լաւ քննել էր տակաւ անդրէ,  
Ուր բազապահն գեռ տանէր ըզթառ  
Կոյն բնենդիկոս հայրապետն տաւ:

42 Ասրդիս յայն քաղաք պատաւեցեալ անդրէն  
Փ մեծամծաց և ի փոքրեց դասնէն  
Համնիւր յաւեժ ի բավանդակէն  
Աւ մեկնել անտի կուլ թալ անդրէն

43 Այլ սրովհետեւ տեսանել ցանկոյր  
Զաշնարհն հայրէնի զիւր այրի ծեր մայր,  
Ուր դեռ ողջ և առօղջ ի բնիկունդիս կոյր,  
Վասն այն անդանօր թալ ոչ խուզյր:

44 Եւ մանաւանդ զիւ ոչ եւ զգեւով,  
Աւ պատգրելով ոչ քարոզելով,  
Օգանել իրացց ընդ ստոր կերպ,  
Աւ ազդ իւր սպա դիմեր փոքրթառվ:

45 Վարջապէտ անտի Սորգիս եղանէր,  
Ի առաջ Լիդուանս ողջամբ իշտնէր,  
Խումբն Հայոց անզույս որ յայն ժամ մեծ էր,  
Ընդ ստարովանց ընչա յոյց յարդէր:

46 Այս լինէր յամին հազար եօթին հարիւր  
Ուր միսուն եւ շըռ եւս ունէր ընդ իւր,  
Պատն աղոյն հացից յայնժամ դատարիւր,  
Յաւագ Սուրբ շաբաթ յոր նաւել չէր գիւր:

47 Աստէն հանդիսի ի անդի Զատէկն  
Ի Հրաշակերտ մեր եկեղեցին  
Պատարագէր նա յանքին դառն էին  
Երգով եւ առջիւ ըստ Ազգի ծիսին:

48 Ակա յետ աւուրց ելեալ նա ի նաւ  
Նաւէր յանզափ հոգմն եւ բարեաւ  
Դեկ յըզմիւանիս շնչն իւ վաճառաւ,  
Ուր հասեալ պատուիւր յլնջրէս ոչ ստիւ:

49 Եւ այն զիւ մեծ էր ի հայս իւր անուն,  
Վասն այն ոչ բաւէր անդր յաշաց նոցան  
Պահէլ բաս այլոց զանձն անտես թագուն,  
Ուստի եւ անդրէն յարեցաւ ի նոյն:

50 Այլ զայս ինչ առնէր նա բարի մրտօք,  
Զիւ կամէր ածել զԱղդ իւր քարոզաք  
Յուղղելոց փարախ անմլար շաւղք  
Երեալ վասն իւրոց զանձն ընդ վասնդօք:

(Ըստանուիլիք:)



## Ա Յ Ա Ր Հ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

Ե Ե Շ Շ Շ Շ Շ Շ Ե Կ Ի Բ Ի Ե Ե Ե Լ Ֆ Ա Ն Ե Թ Է Ի Ն  
Յ Ա Բ Ի Ն Ե Կ Հ Ի Վ Վ Մ Ե Ե Ե Տ Պ Պ Ա Բ Ի Ռ Ի Ռ Ի Ռ Ի

Գր. Հ. Մոնտչա՝ Վիեննայի գիմնազիաններէն միոյն հայագէտա ասուցիչը՝ “Մեծ Հայոց երկիրները յոյն եւ հասվայեցի մատենագիրներու քով, տիտղոսին տակ աւսումնափրամիւն մը հրատարակեց վերջերս: Աւսումնափրութիւնն երկու անգամն հրատարակուած ըլլալոն երկու մասի բաժնուած է: Ա. մաս (Էջ 3—19) կը սկսի Հայոց աշխարհին վրայ համաստ տեսութիւն մը ընելով, որմէ կը համաստենք: Բայց ի երկրին ընծայած կարեւորաթիւնն արիշ շատ մը նպաստաւոր պայմաններ ի մի եկած են հայ ազգին յատոկ քաղաքական թիւթաթիւն մը տալու եւ զայն պատմական ժողովրդներու կարգը բարձրացընելու: Հայաստանի գրաւած ամենաշերտական գիւրըն է պատճառ՝ որ հիները մեծ մատղրութիւն ընծայած են այս երկրին: Այս մատղրութիւնն այն օգուտն ունեցած է, որ Հայաստանի վրայ բաւական բան գիտենք, օրչավի ալ հեռու ինկած ըլլայ ան աշխարհագրօբնէն հիներուն ծանօթ աշխարհընին հիւսիսային եղերըք գտնուելով: Գիտենք թէ Ասուբերուուցիւն ինչպէս ամեն ճիգ կը թափէնն լու ծանօթանալու այն պետութեան, որ հիւսիսէն գրացի էր իւրենց: Յանչազ համար մեծ նշանակութիւն ունին այն լեռնուտ երկիրներն, որոնց ստորոտն էր արքունի պալուան դեպ իրենց սիսերիմ թշնամոյն երկիրը: Հառվետուն կայութիւնն ատեն ստիպուած էին Հասմանյեցիք իրենց մատղրութիւնը Հայաստանի վրայ կենդրուացնել: Հոռվայեցւոց եւ Պարթեւաց պա-

1 Die Landschaften Gross-Armeniens bei griechischen u. römischen Schriftstellern. Von Dr. H. Montzka, k. k. Professor. Separatabdruck aus dem 28. und 29. Jahresberichter des öffentlichen Untergymna iums in der Josephstadt, Buchfeldgasse Nr. 4, in Wien, im Selbstverlage des Verfassers, 1906. Մեջ 8<sup>o</sup> էջ 19+27.